

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1932 - Օգոստոս - Սեպտեմբեր - թիւ 8-9

էջ

ՓԷԶԻԿԵԱՆ Հ. Ե. — Հայկական մշակոյթի հարազատ հոգեբանութիւնը — Արդիական խեղաթիւր ըմբռնումներ — Օրուան պատկերը 339

ԹՈՐՈՍՅԱՆ Հ. Յ. — Հ. Արսէն Սիւրբի . . . 343

ՂԱԶԻԿԵԱՆ Հ. ԱՐՍԷՆ. — Հայերէն լեզուն . 354

— Ողբ. Հ. Արսէն՝ իր հայերէնի ուսուցչին 368

ՍՐԱՊԵԱՆ Ա. — Մուծին մէջ խօսքեր (Հ. Արսէն Վրդ. Ղազիկեանի հոգին հետ) 369

ՔԱԶԱՐԵՆՅ ՀՐԱԶ. — Փունջ մը ծաղիկ և գոյգ մ'արցունք (Հ. Արսէն Ղազիկեանի դազադին վրայ) 372

ՈՐԲԵՐԵԱՆ Ռ. — Լորա Պայրըն (ուսումն.) 374

ԹՈՐՈՍՅԱՆ ՏՈՒԹ. Վ. — Լորա Պայրընի ձիթենիէն 380

ԵՐԵՄԵԱՆ Հ. Ս. — Համբարձում Երամեան. 382

Zanoli Prof. Almo. — Un très ancien commentaire grec sur le Lévitique, conservé en arménien 390

ՄՈՒԹԱՅԵԱՆ ԶԱՐԵՀ. — Գեղարուեստի կազմաւորումը (Հոլանտա — Հոգեկան վիճակ — Վեցհարիւրը — Պելճիքա — Ֆիւմ մինկ վեցհարիւրը) 396

ԴԱՒԻԹԵԱՆ Յ. — Պատերազմ և դրամատիքութիւն 404

Փ. Հ. Ե. (Թրգ.) — Համմուրապի օրինագիրքը 407

Lamberto Lattanzi. — Ուր որ գիտութիւնը երազ և բանաստեղծութիւն կը դառնայ (ամփոփեց Ոսկեան Հ. Գ.) . . . 408

ՓԷԶԻԿԵԱՆ Հ. Ե. — Պետրոս Միրանդեան հայ վաճառականը՝ հիմնադիր Յիզայի կարթուսեանց վանքին (Չերթոզա) . . . 409

ԱՅՆԱՏԵՍ. — Ամազերջի հանդէսը Մուրատեան վարժարանին ի Սեւր (Բարիզ) . 417

ՄԵՐ ԱԶՆԻԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրուի մեր ազնիւ բաժանորդներէն, որոնք ցարդ յետեալ հաշիւներ ունին, փութացնել անոնց կարգադրութիւնը:

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ

SOMMAIRE

1932 - Août-Septembre - numéro 8-9

p.

Paitchikian P. Elie. — Le vrai esprit de la Culture arménienne - Fausses interprétations modernes - Le tableau de nos jours. 339

Thorossian P. J. - P. Arsène Soukri. Ghazikian P. A. — La langue arménienne. 343

— Le regretté P. A. Ghazikian à son Prof. d'Arménien le R. P. Th. Tomadjan 368

Srabian A. — Paroles dans l'obscurité (avec l'âme du P. Arsène) 369

Katcharentz H. — Un bouquet de fleurs et une paire de larmes sur le cercueil du P. A. Ghazikian 372

Orperian R. — Lord Byron (étude) . . . 374

Torkomian Doct. V. — De l'olivier de Lord Byron. 380


Eremian P. S. — Hampartzoum Eramian Zanoli Prof. Almo. — Un très ancien commentaire grec sur le Lévitique, conservé en arménien. 390

Moutafian Zareh. — Formation de l'Art Davidian A. — La guerre et le capitalisme 404

Paitchikian P. E. — Le Code de Hammourabi (version). 407

Lamberto Lattanzi. — Où la science devient un songe et poésie (trad. par P. G. Oskian) 408

Paitchikian P. Elie. — La Chartreuse de Pise fondée par Petrus Mirantis l'arménien, au XIV siècle (1366) Un assistant. — Solennité de fin d'année au Collège S. - Moorat à Sèvres (Paris) 417



ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԲԱՐՈՑԱԿԱՆ

1843-1932

ՕԳՈՍՏՈՍ - ՍԵՊՏԵՄԲԵՐ

ԹԻՒ 8-9

Վ. ԵՆԵՏԻԿ Ս. ՂԱԶԱՐ

ՀԱՏ. Ղ. ՌՅԶԱ-ՌՅԶՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԵԲԱՆՈՒԹԻՒՆԸ
ԱՐԴԻԱԿԱՆ ԽԵՂԱԹԻՐ ԸՄԲՈՆՈՒՄՆԵՐ
ՕՐՈՒԱՆ ԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Ա. Զ. Գ. Ս. Յ. Ի. Ե. տօնախմբութեանց մէջ ոչ մէկն այնքան ընդհանրական ընդլծ ունի որքան Մշակոյթի տօնը որ իսկապէս ՀԱՅ ԳՐԻ տօնն է, եւ իր ամբողջ էութեամբ հայ ոգւոյն մարմնացումն է, հայ ցեղին պանծացումը. եւ ատոր համար իսկ աննախանձ եւ անվերսպահ է անոր պաշտամունքը ամէն հայու կողմէ, եւ ամէն տեղ:

Եւ իսկապէս ո՞վ կրնայ մասնաւորել հեղինակն այդ տօնին, կամ նախաւայրն այդ փառաբանութեան:

Ո՛չ ոք, եւ ոչ մէկ տեղ. քանի որ ամէն հայու սրտին պոռնկուումն է այդ՝ ո՛ւր որ ալ ապրի ան:

Եւ այդ արտայայտութիւնն այնքան անհրաժեշտ է եւ ինքնաբուխ հոգեբանօրէն՝ որքան սպառնական է օտարացման եւ այլասերման ահագնագը որ կը հնչէ սեւատառած, եւ հայուծիւնը այդ ճգնաժամին տակ որպէս միակ գերագոյն եւ փրկարար ազդեակի՝ հայ գրին կը փարի հոգեւին. ահա թէ ինչո՞ւ այդքան շեշտուած է մանաւանդ յետին տարիներուս այդ սրբազան տօնը:

Սակայն այդ տօնին հարազատ հոգեբանութիւնը մեզի պիտի տայ հայ տահարը՝ ուր ան ճնաւ, հայ սրբազան ամիլը՝ որ զայն ճնաւ, եւ հայ սրբարաններն՝ ուր ան զարգացաւ, ու ճնացաւ դարերու ընծացելն եւ իր բեղուն կեանքն ապրեցաւ:

Կրօնքն է որ հայ ցեղի նուիրական դատն իւրացուց, եւ փրկութեան հնարքը ներշնչեց. եւ Սահակ ու Մեսրոպ՝ այդ կրօնքի պաշտօնեաներն էին որ գերագոյն ճիշտ գով մը եւ յաղթանակով՝ որուն սովոր է մեր ցեղը, ստեղծեցին հայ գիրը եւ ատով իսկ ապահովեցին հայ ցեղին իրաւունքը յաւերժութեան, քանի որ ան ալ, թէեւ փոքրիկ, սակայն ածու մ'էր տիեզերքի պարտեզին մէջ, ճաղիկ մը երկրիս բոլոր ճաղիկներուն

բաւական դաս չէ եղած ազգերու եւ պետութեանց ի զուր եւ անիմաստ ոճով չկրկնելու հին եւ վրիպած պայքարները որոնք պարտութեամբ եւ ամօթով կը վերջանան միշտ:

Պայքարէն առաջ ինքնավստահութիւն եւ յաղթանակի ապահովութիւն՝ քրիստոնէութիւնն է միայն որ ունի, ըլլայ հուրի, ըլլայ սուրի, լեռներու եւ անապատներու մէջ թէ երկրիս խորերը գետնադամբաններու եւ խոր վիրապներու ճոցը:

Եւ այդ մենաշնորհը երկնքի խոստումն է որ դարերու եւ ազգերու անցքին՝ միշտ կը մնայ անխախտ եւ անյաղթ՝ ինչպէս զայն խոստացողն ինք:

* * *

Հայ գրի մեծագոյն փառքը մեր գրականութեան մէջ է, որ զոյգ մեր ցեղի աննըկուն նկարագրին՝ ի գին ամէն զոհողութեան՝ կ'ապրի միշտ. եւ այդ է ուրախալին:

Տխուր հոգեբանութիւն մը՝ որուն վրայ ծանրացանք՝ բարեբախտաբար ընդհանուր գիծը չի կազմեր մեր գրականութեան, այլ լոկ հրապարակագրութեան մէջ է որ կը ներկայանայ որպէս խժածայն լար մը, եւ որ անգիտակցօրէն կ'անցնէ Արեւելքի եւ Արեւմուտքի մէջ եռեփուն վիճակը արդի ընկերական շարժումներուն:

Ուրիշ առթի մոռով Մայր հայրենիքի գրականութեան վերլուծումը, հոս պարզապէս կ'ակնարկենք գաղութահայութեան գրական վիճակին՝ որ իր ապրած միջավայրին ելեւէջներուն հետ կ'ալեկոծի ճակատագրականօրէն, գաղափարականը տնտեսականին չափ:

Ֆրանսայի մէջ իշխող գիծը վէպն ու շարժանկարն էր. անկայուն երկրորդէն վերջ կը շարունակէ առաջինը. որպէս նոյնը պիտի յիշենք Տիկ. Պ. Բարսեղեանի պատմութեան ներք հայ խելակներու անձամօծ ափերու վրայ ինկած «Փոթորկէն վերջ» ինչպէս պատշաճօրէն կ'ըսած է հեղինակը իր գրքի ճակտին:

Մեր թուուցիկ արշաւին մէջ կը տեսնենք Պարսամեան Եղբարց «Կեանք և արուեստ»-ը որ զօրեղ ճիգ մըն է ճաշակներ տալու հին ու նոր դէմքերէ, որուն հետ Ս. Փրկիչ Ազգ. Հիւանդանոցի տարեցոյցը զգալի պակաս մը կը լեցնեն: Վերջինիս մէջ ալ թանկագին փունջ մը կայ մեր անցնող մեծ դէմքերէն, որուն համար իսկ հրապուրիչ է Պ. Թ. Ազատեանի խմբագրած այդ հատորը ինչպէս իր Կոմիտաս Վ. ի կենսագրականը:

Զօհրապի «Ծանօթ դէմքեր ու պատմութեան քննարկներ»-ը ուժեղ էջեր են մեծ վիպագրին, ուր քերթուածներու բաժինը աւելի յիշատակ մ'է նահատակին քան գրական էջեր. մինչ Սիտալի եւ Կառվարենցի քերթողի աստղը փայլուն է իրենց նոր գործերով:

Պարբերականներու մէջ «Մնահիտ»ը իսկապէս լայն եւ խոր էջեր կու տայ հայ գրական եւ գեղարուեստական հիւղին. բանաստեղծութիւն, վէպ, թատրերգութիւն համարուած են արուեստի նոյններով. Զօպանեան՝ հին վարպետ հայ Գրականութեան՝ մեծ դերը մը կը կատարէ անով, եւ մեծ զոհողութեամբ: — «Հայրենիք» երբեմն խոր ուսումնասիրութիւններ կու տայ, սակայն վէպն է որ հոն կ'իշխէ՝ Համաստեղով, Զարեանով. որոնց քով պէտք է յիշենք Օշականն՝ իր «Մնացորդաց»ով «Յուսաբեր»ի մէջ: — «Կոչնակ» հայ ընտանիքին կը ծառայէ առանց յաւակնութեանց, ջանալով խորհուրդ եւ ուղղութիւն տալ գրական նշոյլներու հետ կանոնաւոր լրագրութիւնով: — «Սիոն» հետզհետէ կը զրուով, կ'ուճանայ աւելի բանասիրական ձգտումով: — «Հանդէս Ամսօրեայ» կը պրպտէ միշտ, առանց պրծելու Եղիշէի հարազատութեան հարցէն, որ զինք կը տանջէ:

Այս համայնապատկերին մէջ ցայտուն երեւոյթը Կ. Պոլսի գրական զարթումն է. շնորհիւ երիտասարդ գրիչներու որոնց մէջ կը փայլի Պ. Թ. Ազատեան՝ որուն շունչը գաւառինն է եւ ոճը յատակ՝ Ալիի ջուրերուն պէս: Հայ մամուլը հաճոյքով ողջունեց «Արեւելքի գրական կիսամեան» ու անոր կողքին կը ծլին «Զարթօնք» ու «Արձան» համաստ քայլերով: Մինչ «Հայ Կին» իր սեռին եւ «Հայ Խօսնակ» իր տաճարին գը կը շարունակեն հնչեցնել, միշտ գրական ճաղիկներու բուրումով խառն:

Հ. ԵՂԻՍ ՓԵՃԵԿՆԵՐ

Հ. ԱՐՍԷՆ ՍՈՒՔՐԻ

(ԿՆԵԱՒ 1851 ՍԵՊՏԵՄԲԵՐ 6 - ՎԻՃ. 1882 ՕԳՈՍՏՈՍ 7)

Ինչպէս ասուպ մը՝ որ յանկարծ կ'երկու ու կ'անհետանայ, կամ ինչպէս զարնանային պայծառ առաւօտ մը՝ որ հազիւ ծագած կ'ամպոտի ու կը նսեմանայ, — այսպէս ալ Հ. Արսէն Սուքրի կեանքը: Եստ թիչերուն ծանօթ է անոր անունը. շատ թիչերը տեղեակ են անոր տաղանդին ու գրական գործերուն, բաց ի սակաւ բանասէրներէ՝ որոնք առիթ ունեցած են կարողալու «Բազմավէպ»ին մէջ անոր յուսածները և թարգմանութիւնները: Եւ յիշուի, այն թիչ տարիներու շրջանին որ ապրեցաւ՝ ինչպէս կրնար արտադրել գրական այնպիսի երկեր, որոնք անմահացնէին իր անունը: Այո՛, շատ մեծ և փայլուն ապագայ մը կը խոստանար. բայց միթէ լոկ յոյսերը և խոստումները բաւական են մեծ ընել մարդ մը՝ առանց գործերու և արդիւնքներու: Եթէ անոր կարճատեւ կեանքէն դուրս հանենք մանկութեան և ուսանողութեան շրջանը, — երբ միտքը՝ զարգանալու և ձեւանալու ճիգերու մէջ՝ անդադար վերելք մ'է որ կ'ընէ զէպ ի բարձրերը, որով կ'իւրացնէ և կ'ամբարէ աւելի քան թէ կ'արդիւնատէ, — քանի՞ տարի կը մնար իրեն արտադրելու: Եւ մտածել որ ան՝ իր երեք վերջին տարիներուն, — երբ միտքը բաւական հասուն ու բեղուն, սիրտը՝ եռուն ու զեղուն, գրիչը՝ սահուն ու ճկուն, — կը պատրաստուէր աւելի լայն և նոր հորիզոններ բանալ իր գրական գործօնէութեան առջեւ, և անա՛ անողոր հիւանդութեան մը զաւրուներուն մատնուած և յուսոյ խաբուակի նշոյլներէ որորուած, յետին ճգնաժամի պայքարն էր որ կը մղէր, մինչեւ որ հասաւ մահը յեղակարծ՝ փշրեց անոր զեղեցիկ ապագան և մեր յոյսերը: Եւ երբ պիտի կարենար մեծ տեղ մը գրաւել մեր ազգային գրական պատմութեան մէջ, և

անով անմահանալ՝ ինչպէս շատերը, այսօր հազիւ թէ կը յիշուի անունը: Եւ սակայն, 5-6 տարիներու շրջանին՝ որ ապրեցաւ իր ուսանողութեան շրջանէն վերջը, ինչ բեղմնաւոր և արգասաւոր գործօնէութիւն, ինչ տենդոտ և մոլեգին նուիրում մը ճիգերու և ուժերու իր սիրած հայկական ուսումներուն, որոնց անձնատուր հոգեւին՝ հրատարակեց աւելի քան 5-6 գրական լուրջ և կարեւոր երկեր՝ ինքնագիր կամ թարգմանութիւն, որոնք արդէն գուշակել կու տան՝ թէ ինչեր պիտի կրնար արտադրել այնպիսի կարող և զարգացած միտք մը: Ո՛ր թողունք անոր այնքան հմտալից յօդուածները՝ բոլորն ալ ազգային գրականութեան և պատմութեան նուիրուած, որոնք կրնային հատորներ կազմել, որոնցմէ օգտուեր է նոյն իսկ մեր հմուտ և բազմարդիւն Հ. Գ. Զարբհանալեան իր «Հայկ. թարգմանութիւնք նախնեաց» և «Հայկ. Գարուցեան պատմութիւնք» գրքերուն մէջ: Եւ կատեղու ենք դարձեալ անոր անձնուէր և թանկագին մշտական աջակցութիւնը «Բազմավէպ» թերթին խմբագրութեան և վանքիս տպարանին մէջ լոյս տեսած հրատարակութեանց, — ինչպէս նաեւ այն բազմաթիւ դասախօսութիւնները Ս. Ղազարու վանքին և Մ. Ռափ. վարժարանին մէջ, որոնք անոր ուսմանց ժամերուն մեծագոյն մասը կը սպառէին: Ասոնց վրայ աւելցնելու է անոր բազմաթիւ ձեռագիր ուսումնասիրութիւնները, հաւաքումները, ծանօթագրութիւնները, եւն., որոնցմէ կարելի է զաղափար մը կազմել, թէ այդ երիտասարդ Միթարեանը ինչ ծանր, ահագին և սպառիչ գործօնէութիւն մ'ունեցած է այդ հինգ տարիներու շրջանին, առանց բոպէ մ'իսկ դուլ և դադար տալու մտքին ու գրչին, և ատկէ հետեւցնել՝ որ եթէ ան ուրիշ 30-40 տարիներ ալ ապրելու բախտն ունենար, ինչպիսի՛ հոյակապ և հատորաւոր գործեր պիտի ունենայինք այսօր իր գրչէն:

Մինչեւ այսօր յիսուն տարիներ անցած